

բութիւնները, իսկ «ժամուրը» ուր Ան դըր-
ուեցաւ՝ ցոյց կուտայ Անոր խոնարհու-
թիւնը իր Աստուածութեանը մէջ:

«Պաղաղութեան Իշխանը» որ ծնու-
Բեթղեհէմի մէջ, ի լրումն մարգարէու-
թեանց եկաւ և բնակեցաւ մեր մէջ «ընդ
մարդկան շրջեցաւ»: Ան է մեր իշխանը,
մեր Տէրը, մեր առաջնորդը բոլոր ժամա-
նակներու մէջ:

Աշխարհի բոլոր քրիստոնեայ ազգերը
և ժողովուրդները, մենք ևս իբրև ազգ և
եկեղեցի պէտք ունինք Անոր, խաղաղու-
թեան և սիրոյ մէջ ապրելու համար:

Արդարութեան Արեգակը, որ իր Ս-
Մննդեան տօնին առթիւ իր բոցանշոյլ ճա-
ռագայթները կը տարածէ բովանդակ աշ-
խարհի ժողովուրդները և ազգերը լուսա-
ւորելու համար, թող մեզ ալ լուսաւորէ,
վասնզի պէտք ունինք անոնց, ամէն ժա-
մանակէ աւելի, հիմա մանաւանդ:

Պոնարհինք իր առջևը և տանք Անոր
մեր սրտերուն երկրպագութիւնը, այնպէս
ինչպէս հովիւները ու մողերը եկան և խո-
նարհեցան Անոր առջևը: Մոմեր վառենք
և լուսաւորուինք Անոր աստուածային ան-
շէջ և անշամանդաղ լոյսերովը:

Պունկեր ծխենք Անոր խորանին առ-
ջևը և աղօթենք որ, Տէրը խաղաղու-
թեան մէջ պահէ բոլոր ազգերը և ժողո-
վուրդները: Քրիստոսի թագաւորութիւնը
վերջ ու վախճան չունի, Ան յաւիտենա-
կան և անվախճան է: Անոր թագաւորու-
թիւնը ժամանակէն եւ միջոցէն վեր է,
Ան՝ երկնային սահմաններ չունի, վասնզի՝
անսահմանելի թագաւորութիւն մըն է: Ա-
նոր սահմաններն են Սէր, Աստուածպաշ-
տութիւն, Պաղաղութիւն և Սրբութիւն:

ՊԱՐԳԵԻ ՎՐԴ. ՎՐԹԱՆԷՍԵԱՆ



ԳՐԱԿԱՆ

ՌԵԹԷՈՍ ՊԵՐՊԵՐԵԱՆ

ԱՐՁԱԿԱԳԻՐԸ

Մարտի 1 Իբրև կը պարունակէ օրուան
այժմէութիւններուն շուրջը արձակ խոս-
քեր, որոնք շատ զիրաւ պիտի չափարբը-
ուէին եթէ ուզէր մէկը ընել ասիկա: Տաս-
ներորդ նամակը կը խօսի նոր արիւն: Ու-
զուք կ'ունենաք դասական պատկերները
պոլսական կաղանդի մը, այնքան ընդհա-
նուր, աւելի ճիշդ բառով մը՝ դասական
յօրինուածքով, տեղական գոյնէ, համէ,
օրուան իրաւ յոյգերէն ընդարձակ նիհա-
րութեամբ մը: Մարդ զիրաւ այդ հանդէսը
կը փոխադրէ աշխարհի վրայ որեւ տեղ,
որեւ ժողովուրդի մէջ պատահելի: Իսկ
արտում է տանըլորտերորդ նամակը որուն
նիւթն է Մայիսը: Ստիպում եմ արտա-
գրել . . . «Տե՛ս այս աղաքներ, ի՛նչպէս՝
զաննուկներու նման գուարթ՝ կը խայտան
մարգաց վրայ, կը վազվզեն խնդազին, զա-
ւար խոտերու վրայ կը թաւալին ու խենդի
պէս մէկ ծաղկէն միւսին զիմելով փունջ
կը կազմեն երփներփեան՝ իւրեանց փափ-
կածայն սիրուն աղաղակները խառնելով
թոշնոց գայլալիկներուն»: Մարդերը և
իրերը դատող էջերու վրայ մարդ զարման-
քով կը հարցնէ տեղը այս աման գար-
նաներգութեան: Բայց քիչ մըն ալ տես-
նենք երիտասարդը . . . «Ի՛նչպէս քաղցր
է իրեն այն ատեն բնութեան ծոցը ուր
հեշտութեամբ կը հոսեն իւր արցունքներ,
ուր կը կարծէ համակիր էակներ տեսնել,
սոխակին երգոյն՝ զեփիւսին սոյլին՝ տերե-
ւոց սօսափիւնին ու ալեւաց մրմունջին մէջ
սիրով՝ վշտով կամ երջանկութեամբ հառա-
չող ու իր հոգւոյն պատասխանող ձայներ
գտնել և զգալ թէ իւր սիրտն ալ ովկէանին
նման կ'ընդարձակի ու երկնից պէս կ'ատու-
ղաղարդի և թէ ինքն ալ իբրև բոյր մը
կը ցնդի կը խառնուի համազոյցից հետ ու
սիրոյ երգ մը զարձած կը կորսուի տիեզե-
րական ներդաշնակութեան մէջ»: Անշուշտ:
Կը յիշեմ Սէթեանը որ նման պահերը պիտի
տաներ աւելի նրբանուրբ նկարչականու-

թեան: Դուք մի հարցնէք թէ ինչ գործ ունին սա պատկերները, քանի որ կրտսեր Ռոմանթիքներուն համար գրելը շատ յաճախ նման պահեր ստեղծել ու օգտագործել կը նշանակէ: Եթէ արտաքին աշխարհին համար սա հասարակ գոյները և գիծերը ձեզի կը թուին նեղիչ, ա՛յ աւելի տառապակից կը դառնան ինքե՛ր լեցուիք պիտի երբ միտքերու աշխարհին վրայ եղանակը գտնէք նոյն աճուրդ անդամութեամբ: Ահա անկէ ալ նմոյշ մը ձեզի . . . «Թէև ամէն եղանակի մէջ բնութիւնը կենդանի է ու գործօն, թէև ամէն եղանակի մէջ նա ունի իր գեղեցկութիւնքն ու հրապօրները, բայց մանաւանդ գարնային եղանակի մէջ հիասքանչ է նա, կենսայորդ և բազմահրապօր, որպէս կրնն իւր կուսական տիոց մէջ կը զարգարուի իւր չքնադագոյն շնորհներով ու քողարկեալ աշխրուն մէջ ունի ամենէն աւելի դիւթութիւն ու ձայնին մէջ սրտահաճոյ քաղցրութիւն: Երկրին, իրբն թագուհի մ'որ կը զարգարուի, կը բանայ իւր գոհարատուփերն ու սապատներն ու կը պճնուի ճոխապաճոյճ, և ամենուրեք կը զարթնու կեանքը. խոտոյն տակ միջատներ, օդոյն մէջ թիթեռներ, տերևոց ետև թռչունք կան. արշալոյսն իր ցօղազին քրքմաթոյր ճաճանչներն ունի վերջտաին, վերջալոյսն իր լուսախառն մեղամաղձիկ ստուերներ, պուրակն իր խոհալոց հովանին, ծործորն իր գզգզ առուակ, և ամէն ինչ սէր է ու սիրով կը գրկախառնի, զեփուտն գտերև կը փայփայէ, սոխակն զվարդ կ'երգէ և ովկէան՝ հանդարտ՝ երկնի լոյսերն կ'օրօրէ իւր ծոցոյն մէջ: Քանիտն . . .» և այլն . . .: Կը խորհիմ թէ բաւ են այս տողերը:

Պէրպէրեանի քրոնիկը աւելի վերջը, դէպի 1900, անշուշտ պիտի ազատի այս մանկական բանաստեղծութիւնէն, բայց դարձեալ պիտի չգտնէ սեռին իրաւ փառքը կազմող այն չորութիւնը, զիծէ, կարկանէ սրութիւնը որով տեսիլներն ու զէմքերը կը մնան սեւեռուած մեր մտքին մէջ երբ կը կարգանք Արփիարը, ոչ ալ պիտի ճարէ իրեն այն սրտայոյզ, իրաւ, համակրական բանաստեղծութիւնը որով կը լրջանան Հրանդի, Թլկատինցիի նոյնասեռ գրուած քները: Բաղդատեցէք 1900էն վերջ զըրուած Կարգէրը (Ռ. Չարգարեան) այս բա-

նաստեղծութեան հետ ու դուք պիտի աւազէք ճաշակը որ մեղապարտ բանի մը վերածած է կրտսեր Ռոմանթիքներու խառնուածքն ու տաղանդը:

Պէրպէրեանի քրոնիկը ի՞նչ ժամանակին մէջ: Չեմ ճագարիր: Կան Չերազի Պշտէրէրը, Եղիան՝ իր ծպտումներով. աւելի վար՝ Մամուրեան, Մերենց, Չիլինկիրեան: Պէրպէրեանի համար նուագադոյն արժանիք մը չէ կանոնաւոր լեզուն, յոգուածը կառուցանելու զգայարանք մը, երբեմն տաքնալու, կրքօտելու զիրութիւն մը: Այս գինով է որ Աբէլէի խմբակին վրայ իր յարձակողականը (Փն. Յամակ) համով տողեր ու խիտա զիտօղութիւններ իւրարու կը խառնէ, հեռուէն հեռու թելադրելով Արփիարի խառն եղանակը:

Ինքնիր մէջ Մարտիկ և Իբր միջակ գիրք մըն է, նոյն միջակութեամբ որով գրուած են Մամուրեանի Լայլա՛ն Նա՛նգա՛նն և Չիլինկիրեանի Ա՛ղբը՛ն Ե՛րկը՛ն: Չայն այսօր անհնար է կարգաւ մէկէ աւելի պատճառներով: Ատանցմէ գօրաւորագոյնը անշուշտ լեզուն և ոճը չեն կազմեր, ոչ ալ նիւթը, քանի որ այդ լեզուն լեզուն էր այդ օրերուն և նիւթ՝ մեր կեանքին քանի մը հիմնական երևաները և գայն յուզող հանդամանաւոր զէպքերը և մարդերը: Չեն կարգացուիր վասնզի լրագրական իրենց ճակատագրէն չեն ազատագրուած, չեն գտած անձնական կնիք: Չունին վաւերագրական տարողութիւն: Չեն նուաճած, ամբողջական նուաճմամբ մը, ոչ մէկ հարց: Չեն սեւեռած, տիրական կատարելութեամբ ոչ մէկ դէմք: Երկու կտորէ խօսեցայ ձեզի: Կան գիրքին մէջ ուրիշ երկուք ալ, բայց քրոնիկէն տարբեր սեռի մը պատկանող: Անոնք մաս կը կազմեն Պէրպէրեանի միւս աշխարհին. խօսքի աշխարհին: Քեաթիպեանին և Հիւկոյի մահերուն վրայ խօսքեր են անոնք: Առաջինը մեզ կը յուզէ ոչ անշուշտ մահուան, բարիքի, զուրթի, ճակատագրի հասարակ-տեղիքներուն վրայ քնարական ջերմ գեղութիւններովը, այլ այն տարբեր առաքիլութեան պատճառով որ շատ մեծ անձնաւորութիւն և շատ բարձր ու եղբարական ճակատագրի մը քանի մը էջի վրայ կը նուաճեն խօսողը ինչպէս կարգացողը: Պիտի խօսիմ, աւելի անդին, Հիւկոյի վրայ իր ճառէն:

Կուգամ Պէրպէրեանի իմացականութեան, այսինքն այդ մարդուն մէջ մտածումի հէքեաթին: Լատալապէրը Չրաքեանի նուիրում գիրքին մէջ լայնօրէն կը վերլուծէ մտածումը յոսոցքին մեր մէջ զգեցած կերպարանքը: Պէրպէրեանի առիթով իմ ըսելիքներս կը բաղկանան այդկերպ յոսոցք մը հանդերձող քանի մը հանգամանքներէ: Գրականութեան մը մէջ որ սկզբնական իր թափին, խանդավառութեան մէջ իրեն ունէր սահմանած որոշ, անհրաժեշտ ստաջագրութիւններ, իրաւ գաղափարը չէր կրնար ոչ թէ զարգացում, գոյութիւն իսկ ունենալ: Գրական յոգուածներ ու զբօսչիներ (Իլմիրի զպրոցէն Կ. Կոստանդին պրօշուրները, մեր օրաթերթներուն ու հանդէսներուն մէջ քրտնիկի ձեռով առօրեայ գրութիւններ այնքան աղերս ունին իրաւ մտածումին հետ որքան եղիտ, Չերազ, Պէրպէրեան երիտասարդութեան գրական galimatias՝ այս շփոթութեան հեղինակները զարծեալ այդ զպրոցին տղաքը կը մեան) չեն պահանջիր զարծեալ մտածում յորջորջում կրթանքին:

Եւ սակայն ետազեղի զպրոցէն Պէրպէրեանն է որ ամենէն աւելի զբաղեցուց մեր հրապարակը իր մտածման փորձերով: Իր քրտնիկները, ճառերը, դեռ մտառը երիտասարդութեան օրերէն անոր վրայ բերին ծանրութիւն մը, շուք մը որ խոտոր կը համեմատէր այդ եռանդուն, աշխատասէր բայց բարձրագոյն կրթութեան մը բարիքէն չբարեբարուած տղուն իրական արժանիքներուն հետ: Երկար ատեն մեր մէջ իմաստասէրներ նկատուեցան Սիւսեան, Սրմբեան, Եղիշէ Եպիսկոպոս Գուրեան, Տիրան Չրաքեան, Եղիտ, Պէրպէրեան: Իւրաքանչիւր անունի առիթով Լատալապէրը կուտայ իրական տարրութիւնը այս փոքրերուն: Առայժմ կը սեղմեմ վերլուծումը ու կը մտանամ Պէրպէրեանի մէջ մեծապայծառ իմացականութեան խորհրդաւոր հարցին:

Այդ իմացականութիւնը (որակականը կը զիջիմ Չրաքեանի երախտազէտ զգացումներուն ու մտքին նախնական կառոյցին, գոհանալու համար աւելի պարզ, համեստ բառով՝ խելով որուն գրական մէկ կերպարանքն է խոշոր այդ տարազը) անշուշտ գործած է մեր շրջանակներուն մէջ:

Անոր զպրոցը խելքի փաստ մըն է ամենէն ստաջ: Այդ իմացականութիւնը ինքզինքը իրագործած է զարծեալ գիրով: Ինծի կը մեայ յիշել առաջին իրականութիւնը, զայն արժեարել իրեն պատշաճ չափովը ու ծանրանալ գիրով մեզի հասած վկայութեանց: Այդ գիրը զգեցած է քանի մը տիրական կերպարանքներ: Ասանցմէ Բոնիկազիր անցաւ վերլուծումէ: Ասանցմէ գրադաս կամ գրական մտածողութեան սպասուող պիտի անցնի վերլուծումէ ուրիշ բարակութիւն մը մէջ: Ասանցմէ տեքնաբանը որ իր խօսքը միտք գրելու պարկեշտութեամբ մըն ալ մեացած է ուշադրաւ, նիթը կուտայ այս բարակութիւն:

Կը յիշեմ այդ խօսքը իրագործող շէնորհները: Չեմ լսած զինքը: Ըրած եմ մտիկ իր աշակերանները, խորհող մը կշռելու կարող անձնաւորութիւններ: Ըստ այդ վկայութեանց, Պէրպէրեան ատենարան մը յարգարող հիմնական տուրքերէն մէկ քանին տիրապետած ըլլաւ կը թուի: Չայն, զուսպ Եւրօպէն, կորովի կառուցում: Չէ յոգնեցուցած, չէ յարզի բացով խանդավառած: Ասանք անհրաժեշտ նկատողութիւններ են, բայց զիս չեն կրնար աւելի բանել քանի որ իմ կեցուածքը գործերը միայն ունի նկատի:

Յատա՞կը այդ խօսքին: — Ահա իմ նպատակը: Պէրպէրեան, խօսքը ընտրած ըլլալու հանդամանքովն իսկ իր մտածումին իրրե կահուարակ, որդեգրած է այդ խօսքը իր հասցէին առաջնորդելու ստիպողական պայմանը: Ատիկա, իմ կարծիքով, մօտիկ մեայն է զինքը մտիկ ընողներուն խելիք: Երկու զլխուր մարգերու վրայ անիկա կիրարկած է խօսքին կրթանքը. — 1) — Ժողովրդական համախըմբումներ (գանազան միութիւններու կողմէ սարքուած հանդէսներ, պարզեարաշխութիւններու առիթներ), 2) — բնագիտի մը համար կազմակերպուած խօսքի հաւաքոյքներ (իր ճառերը — նշանաւոր հուսկ-բանէրը իր վարժարանին ընթացքը աւարտող տղոց ու զոչուած, օրաթերթներու մէջ իր բարոյախօսական ճառերը Կիրակեալուր վերաստուութեամբ): Եթէ ասանց վրայ աւելցնէք նաև դազալիներու վրայ արատասնուած խօսքերը, դուք կ'ունենաք Պէրպէրեանի մեծապայծառ իմացականութեան ցոլարանը:

Այս բաժանումներուն մօտենալէ առաջ աւելորդ չեմ նկատեր երկու խօսք Պէրպէրեանի մասնաւորները ընդունելու կանչը ամ մարդոց մտայնութեան: Ժողովը դակիան համալսմբումները այդ օրերուն կը բաղկանային քանի մը եռանդուն տղոցմէ, ընդհանրապէս այդ միութիւններուն վարչականները որոնք պիտածէ փակելու, հանգանակելու, իրենք զիրենք գործի վրայ ցոյց տալու աւելի կամ նուազ անխօստօժանելի փառասիրութիւններով կը հաւաքէին թաղին երկսեռ երիտասարդութիւնը, նորութեան հետաքրքիր չափահասները, ու մանր մունր ուրիշ միութիւններ: Կուգար այս զանգուածը ճշմարիտ ծարաւովը ատեւ նախօք մը ունկնդրելու, ինչպէս է պարագան այնքան յաճախ օտարներու մօտ: Կը կասկածիք: Ատենախօսը իր առջև ունէր այդ խայտաբղէտ, անձեւ, անհոգի, անկնիք ատնուազն՝ ամբոյր: Եւ ունէր իր մատաղ եռանդը, չըտելու համար փառասիրութիւնը, իր ունեցած քիչը, շատը այդ մարդոց հասցնելու: Աւրի՛շ: Գրեթէ շատ քիչ բան (իր երկրորդ եղանակը, ընտրանիին ուղղուած խօսքերուն մտածուած, հասուն, իրաւ ձեռնարկ մըն է): Այնպէս որ այն նաւերը որոնք մուտք են ունեցած Առաջին Կարգին մէջ (խօսած եմ այդ գիրքին առիթով այդ մասին), առանձին հրատարակուած գրքակները (Երեւոյն Բնութեան, Թուրքական Գրքեր, Գեղարհաբան, Գեղարհաբան, Գեղարհաբան շքանշանները, Մարտի 1-ի մէջ կրթական տիրապետուած ճառերը որոնցմէ երկուքը կը պատկանին հուսկ-բանի շարքին), ուղղուած ըլլալով որոշ մտայնութեամբ մարդոց խօսքերու, կը կրեն, անուղղակի անշուշտ, այդ նախապայմանին կնիքը: Անոնց մէջ Պէրպէրեան չէ յարգած անշուշտ գիրքը մօտիկ ընդդէմը, խնայելու համար անոնց չհասկցուած, օտար բաներու թաւալումէն ծագած անխօստօժանելի ձանձրոյթը խօսքէն, բայց չէ ալ կրցած մնալ մտածող մարդու հանդարտ այլուրութեան մէջ, իր նիւթը սպառելու միայն ուշադիր, անկէ զուրս ուրիշ ոչ մէկ նկատումի ենթարկելով իր խօսքին գնացքը: Անշուշտ այդ ատենախօսութիւնները բառամարտ մը չեն, ինչպէս ուզած են ներկայացնել Արփիարեանք: Բայց ժամանակի մը մէջ ուր մեր բեմերը հայրենասիրական հետադու-

թիւն միայն կը մատուցանէին աղչահար ամբոյններուն, Պէրպէրեանի ընտրած նիւթերն իսկ կը մատենն աւելի բարձրորակ առաջադրութիւններ: Այս մարդը կը հաւատայ թէ իր խօսքը լրացուցիչ մըն է իր զպրօցին: Սորվեցնել և ոչ թէ խանդավառել: Ազնուացնել և ոչ թէ հրահրել: Այսպէս պարզեցուած՝ Պէրպէրեանի խօսքը զրահան կերպարանքի մը կարիքն ալ ունենալու չէր, քանի որ այդ զարգարուն յորինուածքը խօսուածքի մէջ կ'անցնէր անհետեւանք: Անոնք որ Պէրպէրեանի գրականութիւնը կը դատապարտեն, հաւանաբար ազգուած են այդ խօսքերուն գրական այլ կերպարանքէն, ու կը մոռնան թէ խօսքն ու զիրը տարրեր բաներ են շատ յաճախ: Ծարիներ վերջ երբ մարդ աչք մը կը նետէ այդ գովուած խօսքերուն յասակին, կը զարմանայ անոր պարզութեան, չըտելու համար ազգատութեան: Յետոյ կը հարցնէ թէ Գեղարհաբան և Գեղարհաբան յորջորջուած բանախօսութիւնը (արտասանելի խօսքի Բնութեան իրաց Բնութեան Օրգանի 1876 Ապրիլ 24, ինչպէս կ'ենթադրուէ հեղինակը իր վերնագիրը) ի՛նչ տրամադրութեամբ ընդունուեցաւ այդ ամբոյնէն: Պէրպէրեան միշտ իր խօսքին հաւատքն ունի: Ըսի առիկա: Պէրպէրեան ուր որ ալ ըլլայ, ինքզինքը իր զպրօցին, իր դատարանին մէջ զգալու ուրիշ հաւատքն ալ ունի: Խօսեցէք այդ նիւթին վրայ ձեր տղոցը, զրահանութեան զատի մը առիթով, դուք պիտի ստեղծէք անշուշտ լայն հետաքրքրութիւն, երբեմն խանդավառութիւն: Բայց թափեցէք ձեր բոլոր կորովը, բանի (verbe) ուժն ու շնորհները շուկայիկ մարդոց տարաբանուած արամադրութեան վրայ, դուք պիտի զգաք թէ որքան քիչ է ձեր մատուցածը այդ հոգիներուն:

Յ. ՕՇԱԿԱՆ

(Շարունակելի՛ 2)

